

սիրին՝ մէջ խոթելով: Արագ էր վազուած-  
նէ շի մէջ, և համեմատ իր կարգէ դուրս  
մըժիւն, անանկ որ Սպանիոյ ամենէն  
նորագրնթաց ձիուն վազուածքէն 200  
աքայլ առաջ կ'անցնէր:

Կէ Մոր նման կայ ուրիշ մարդ մըն ալ  
Պարսապա անունով, որ ժէ դարուն  
մէջ Պաղղիոյ զինուորական ծառայու-  
թեան մէջն էր: Մտիկայ օր մը Սուրբու-  
թոս Ժ. Գ. ն առջևը շալկեց բերաւ ձի մը  
որայի հեծեալ մարդուն հետ մէկտեղ:  
Սուրբ օր մ'ալ պայտառի մը քով զը-  
աց և իրեն շինելու բան մը տա-  
լաւ. և երբոր արուեստաւորը գործի  
ը համար քիչ մը հեռացաւ քովէն, ին-  
մը առաւ պայտառին սալը, որ սաստիկ  
անրուածին ունէր, և վերարկուին  
ակը պահեց. երբոր պայտառը դար-  
աւ որ երկաթը ծեծէ, չգտաւ հոն իր  
սալը. զարմացած մնաց, բայց զարման-  
ը աւելի շատցաւ՝ տեսնելով որ Պար-  
սապան անտարբերաբար հանեց սալը  
գետտին տակէն ու իր առաջին տեղը  
րաւ: Մնգամ մ'ալ ընկերութեան մը  
մէջ նախատական խօսքերով դպեր էր  
ասքոնիացոյ մը. ան ալ վրէժն առնե-  
ու համար զինքը մենամարտութեան  
անչեց. — «Մենայն սիրով», պատաս-  
ան տուաւ Պարսապան, և խոստմանը  
աստատութեան համար ձեռք տալով՝  
ազիւ թէ անոր ձեռքը բռնեց, անանկ  
ւժով մը սխմեց, որ խեղճ մարդուն  
ողոր ձեռքի մատուրները ջախջախեց,  
նանկ որ, յայտնի է, մենամարտութի-  
նելու հարկ ալ չմնաց: — Մանկ ու-  
իով էր նոյնպէս Սաքսոնիացի սպարա-  
լետ մը:

Օարմանալին այս է, որ նոյն ատեն  
երը այդ տեսակ բաները սատանայի  
ռզգեցութիւն կը համարէին. անոր հա-  
նար ասանկ ուժով մարդիկը դիւահար  
ը կարծէին, և կ'ըսէին թէ սատա-  
այի ու չարութեան հոգին է, որ ի-  
ենց ոյժ կու տայ գէշութիւն ընելու:

1 ՏՃ. Խուէի:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Գրեալ գրիչներ պատրաստելուն կերպը:

Վրելու գրիչները պատրաստելուն  
կերպը ամենապարզ ճարտարութիւն  
մըն է, որուն համար հարկաւոր եղած  
նիւթերը մարդս ամէն տեղ կրնայ պա-  
արաստ գտնել. որով այս ճարտարու-  
թիւնն 'ի գործ դնելը դիւրին ըլլալէն  
զատ՝ նաև շահաւոր ալ է, գրչի գոր-  
ծածութիւնը խիստ յաճախեալ ըլլա-  
լուն համար:

Ա. Գրեալ գրիչներու վրայ ընդհանրապէս:

Վրելու և գծելու համար շատ տե-  
սակ թուղաններու փետուրներ ալ կը  
ծառայեն. ինչպէս են սագերու, կա-  
րապներու, հնդկահաւերու և ազուա-  
ներու փետուրները. բայց սովորական  
գործածուածն է սագերունը, որոնց  
ժողովելու ատենը գարունն է:

Մ. յս փետուրները երկու տեսակ են.  
Ա. անոնք որ փետրածափութեան ժա-  
մանակը Սայիս կամ Յունիս ամուռն  
մէջ ինքնիրեննին բնականապէս կը թա-  
փին: Բ. Մոնք, զորոնք սագերը մոր-  
թելու ատեն վրաներնէն կը փետտեն:  
Մշակիչները ընդհանրապէս երկրորդ-  
ներէն աւելի լաւ ու ընտրելի են:

Վրիչ ըլլալու յարմար մեծ փե-  
տուրները թուղանց թւերուն ծայրին-  
ներն են, որոնք ամէն մէկ թւին վրայ  
տասը հատ են թուով. ասոնց մէջէն  
միայն հինգը աղէկ յարմար են գրչի. ա-  
սոնցմէ ծագ Բեոյ ըսուածը, որն որ ամե-  
նէն կլորն ու կարճն է, այնչափ լաւ չէ.  
անկէց ետև եկող երկուքը՝ ամենէն լաւ  
են. ասոնցմէ անմիջապէս վերջը եկող  
երկուքը՝ առաջին երկուքէն վար են լա-  
ւութեան կողմանէ:

Վրիչ մը առնելու ու դիտելու ըլլաս,  
կը տեսնես որ վարի կողմէն սկսեալ

փող մըն է կլորկեկ ու մէջը դատարկ . անկից վեր դէպ 'ի ծայրը գրեթէ քառա- կուսի ծղօտ մըն է՝ մէջը ճերմակ, թեթև ու սպնապոյն նիւթով մը լեցուն : Եւ ծղօտը՝ դէպ 'ի վերի ծայրէն սկսեալ կորնթարդ կորուծիւն մը ունի , և դէպ 'ի վարի կողմէն ալ մէջ տեղը խորկեկ գիծ մը , որ հետ զհետէ դէպ 'ի վերի ծայրը երթալով աւելի կը բարկընայ : Նշտօտին երկու կողմը բարակ փետուր ներով զարգարուած է :

Վրիչներուն ծղօտները երկու գրե- թէ անզգալի բնական ծուռութիւններ ունին . աջ թևէն հանուած գրիչները , նոյն դրբի մէջ ենթադրելով որ գոր- ծածուծեան մէջ գրողը կը բռնէ , ձախ կողմը հակած են , իսկ ձախ թևիններն ալ դէպ 'ի աջ կողմը : Եւ վերջիններս աւելի ընտրելի են գրելու համար . որովհետև բնականապէս աւե- լի հանգիստ դիրք մը կ'առնեն գրողին ձեռքին մէջ : Եւ այս այս ետքի տեսակ գրիչներս ճանչնալը դիւրին է . որովհե- տև կտրելու ատենդ երբոր ճեղքը կը բանաս , կը տեսնես որ գրչին մէջ տեղի եղած գծին դէպ 'ի ձախ կողմը կը ճեղ- քուի :

Վրելու համար լաւ գրիչ մը՝ պէտք է որ միջակ մեծութիւն ունենայ և նոր պատրաստուած չըլլայ , հասարակ քիչ մը ատեն պահուած հինցած ըլլայ . ոչ շատ պինդ ըլլայ և ոչ ալ շատ թոյլ . կանու- նաւորեալ կլորկեկ ձև մը ունենայ , որ գրողին մատուրներուն մէջը չդառնայ . յղկեալ , մաքուր ու պայծառ ըլլայ և գրեթէ թափանցիկ , ու միանգամայն առաձգական և առանց ճերմակ բծի , ու ըովհետև բծաւորը լաւ չճեղքուիր :

Ինչպիսի վրայ կռթնցընելու ատենդ պէտք է որ շիտակ ուղղահայեաց գայ գրչին բերանը : Գեղքելու ատենն ալ պէտք է որ շիտակ գծով ու մաքուր ըլ- լայ ճեղքը՝ առանց փշուր ցատքեցընե- լու , և թէ գործածութեամբ ալ դիւ- ըրաւ չմաշի :

Բ . Գրիչներու պատրաստութիւնը :

Վրչին փողը եղջերային կարծր նիւ- թէ մը կը ձևանայ , որ շատ յարմար է մթնոլորտին թացութիւնը ծծելու , և տաք ջրին մէջ որ թողու ըլլաս , կ' կակրղնայ , բայց վերջը ինքնիրեն մնա- լով՝ դարձեալ իր առաջին պնդութիւնը կ'առնու :

Վրչին փողին վրայ նուրբ մաշկ մը պատած է , մէջն ալ մէկ ուրիշ բարակ թեթև ու բազմախորշ գոյացութիւն մը , որ ատեն անցնելով կը չորնայ ու գրչին մէջ վեր վար կը շարժի . ասոյ կըսեն գրչի ծոծը :

Վրիչները պատրաստելու համար նախ և առաջ գրչին վրայի բարակ մաշ- կը , որ ճերմակ իւղային հիւթ մըն է ու չթողուր որ գրիչը թանաք բռնէ , պէտք է քերել ու հանել վրայէն : Այս կրորդ , որպէս զի գրիչը լաւ կարենայ գրել ու միանգամայն ճեղքը ուղիղ բա- ցուի՝ պէտք է տաքցընել գրչին փողը ու ետքը պաղեցընել . որովհետև տաքնա- լէն վերջը պաղելու ատենը աւելի կը պնդանայ : Արորորդ , ջանալ որչափ որ կարելի է գրչին փողը կլորցընել , որպէս զի ճեղքը շիտակ բացուի : Արորորդ , վերցընել վրայէն իրայն խոնաւութեան ընդունակ յատկութիւնը , որպէս զի թանաքին մէջ մնալով՝ չկորսնցընէ իր պնդութիւնն ու երկար ատեն ծառայէ : — Եւ կերպով պատրաստուած գրիչ- ները հոլանտայի գրիչ կ'անուանին . ու ըովհետև հոլանտացոց գիւտն է այս կերպ պատրաստութիւնը :

Իսկ հիմա աւելի դիւրին կերպ մը կայ , որ աւելի սովորականն է , և է այս հետևեալս . գրիչներուն վրայի բարակ աղտը հանելու ու աւելի պնդութիւն տալու համար՝ կ'առնուն տաք տաք ա- լազը կամ մոխիրը ու ստէպ ստէպ գրիչ- ները մէջը կը խոթեն ու կը հանեն , ին- չուան որ վրայի մաշկը կակրղնայ . ետքը ասուի կտորով շփելով կամ դանակի կռնկով վրան մաքրելով՝ կը թողուն որ պնդանայ : Այրբեմն ալ ասոր տեղ փո-

երբ կրակին վրայ տաքցրնելով, ու աւելի կտորով վրայի կակղած մաշկը իւելով՝ մաքրութիւն ու կլորութիւն ու տան :

Բայց այս ետքի գործողութիւնը շատ թուարին է տաքութեան չափը չանցրելու համար . վասն զի երբեմն տուած տաքութեանդ աստիճանը բարձր ըլլաւով, ու երբեմն ցած՝ գործդ չյաջողիր :

Սերը յիշած հոլանտացուց կերպը հիմա աւելի կարգի դրած են . աւազի կամ մոխրի ջերմանոցը թոնիրի կամ լրակարանի վրայ հաստատելով՝ տաքութիւնը միօրինակ կը պահեն Ռէօմիւրի 50 աստիճանին վրայ : Ուստի գրիչները փողերուն երկայնութեամբ կը հոտթեն այն տաք աւազին մէջ, ու խել մը ատեն աւազին մէջ հանդարտ թողնեն ետքը՝ դուրս կը հանեն ու ասուի կտորով կը շփեն վրայի աղտը :

Վան ուրիշ կերպով պատրաստողներ ալ այսպէս . սանով մը եռալու մօտ տաք ցած ջրոյն մէջ կը խոթեն գրիչները . ջրոյն մէջն ալ քիչ մը փոթաս, պաղէղ կամ հասարակ աղ լուծուած խառնուած պիտի ըլլայ : Վրիչներն որ կը սկսին կակղնալ, դուրս կը հանեն ու փողերուն երեսները վերը յիշած կերպովնիս կը մաքրեն . զայս գործողութիւնս քանի մը անգամ կ'ընեն, ինչուան որ գրիչները թափանցիկ երևնան : Ատքը դարձեալ կը խոթեն նոյն տաք ջրոյն մէջ ու կը թողուն՝ ինչուան որ կակղնան . այս ընելէն վերջը երկու մատի մէջ սխմելով կը կլորցնեն, ու ետքը պնդացրնելու համար տաք աւազի, կաւի կամ մոխրոյ մէջ կը խոթեն ու կը հանեն . և այս գործողութիւնը աւելի պնդութիւն տալէն զատ՝ գրչին վրայի ամենաբարակ աղտերն ալ կը մաքրէ ու կը փայլեցնէ : Բայս գործողութեանս համար շատ աւելի լաւ է՝ եթէ աւազը կաւին հետ խառնուած ըլլայ :

Իսկ աւելի ապահով կերպով ընելու համար՝ կաւի հետ խառնուած աւազը կը տաքցրնեն երկաթեայ բարակ թիթեղի մը վրայ, կամ աւելի լաւ՝ թափուած ամանի մը մէջ, որուն մէջ սանով

ջուր դրած են, ինչուան որ սանին ջուրը եփ ելլէ : Ատքը գրիչները կը խոթեն աւազին խառնուրդին մէջ քառօր զի մը չափ, և անկէ վերջը ասուի կտորով ու ժով կը շփեն վրայէն աղտը :

Շօց անուշով գերմանացին առաջարկեր էր շոգուոյ ջերմութեամբ գրիչ պատրաստել՝ Վնպուրկի գրիչներուն պէս գեղեցիկ, այս կերպովս . կաթսայի մը մէջ քիչ մը ջուր կը լեցնէ, ու ջրէն վեր կաթսային մէջ ուրիշ յատակ մը կը կեցնէ, որուն վրայ գրիչները կը շարէ փողերնին դէպ'ի վար, ու կաթսային բերանը իր խփովը լաւ մը կը գոցէ՝ կը դնէ կրակին վրայ . և 24 ժամու չափ կաթսան կրակին վրայ դրած՝ կը թողու գրիչները եռացեալ ջրոյն շոգուոյն մէջ : Ատքը դուրս կը հանէ . երկրորդ առտու զգուշութեամբ մը ծայրերը կը բանայ ու միջուկները դուրս կը հանէ, և փողերը լաւ մը շփելէն ետքը՝ չափաւոր տաքութեամբ տեղ մը կը թողու որ չորնան : Ալ կը տեսնես որ երկրորդ օրը ապակուոյ պէս թափանցիկ ու եղջիւրի պէս պնդացեր են :

Վերմանիա ալ կայ սովորական կերպ մը, որ Վնպուրկ և Վնգղիա շինուած գեղեցիկ գրիչներուն հետ չես փոխեր : Պաղ ջրոյն մէջ տաննին մէկ փոթաս դրած ու գրիչները կապած մէջը դնելու է և 12 ժամու չափ այն ջրոյն մէջ թողու է : Ատքը առնելու և հինգ վայրկենի չափ ընկղմելու է մաքուր տաք ջրոյ մէջ . տաքութիւնն ըլլայ եռալու մօտ . ետև գրիչները դուրս հանելու է ու պաղ ջրով լուալու, և չորցրնելու է չափաւոր տաք չոր օդու մէջ :

Իսկ հիմա կը մնայ որ գրիչները յղկելու ու պնդացրնելու վրայ խօսինք : Ուստի ուզած մեծութեամբդ պղնձէ կամ թանազէ կաթսայ մը առ, բայց շատ խոր ըլլայ . որովհետև որ գրիչները շետակ պիտի կենան կաթսային մէջ յատակէն 3, 4 բլթաչափ վեր . իսկ գրիչները մէկմէկու հետ կապելով զատ զատ տրցակներ շինէ՝ ամէն մէկ տրցակը տասնըհինգական գրչով, որոնք իրարու հետ շատ խիտ պէտք չէ կապել, ու շա-

րէ տրցակները ամանին մէջ իրարմէ քիչ մը հեռու . և նայէ որ տրցակները , ինչպէս որ վերն ըսինք , ամանին յատակէն 3 կամ 4 բլթաչափ վեր կենան . ասոր համար լաւ կ'ըլլայ յատակէն սոյն ըսած չափովս վեր մնող մը կամ մետաղէ հիւսուած ցանց մը յարմարցընել , ու տրցակները ասոր վրայ կեցընել . վերջը կաթ սային բերանը խփով մը գոցէ . բայց այս խփին մէջ տեղը ծակ մը պիտի ըլլայ , ուսկից պիտի անցուի ջերմաչափ գործին , որուն գունտը կաթ սային մէջ՝ ու խողովակին մեծագոյն մասը դուրս պիտի մնայ : Եւս ամէնը ասանկ կարգաւորելէն ետքը՝ կաթ սան կրակարանի մը վրայ դիր , որուն մէջ քանի մը ածուխ վառուած ըլլայ . կրակին բռնութեամբ կաթ սային մէջի օդը տաքնալով՝ կը սկսի գրիչները թրջել , և գուգախառնութիւնը մինչև 115 օմիւրի 60° կը հասնի : Երբոր այն աստիճան գրիչները կակըղնան , որ դանակի մը կոնըկով քիչ մը ուժով կեկ շփելով՝ սկսին գալարիլ , պէտք է իւրաքանչիւրը մէկիկ մէկիկ առանձին առնուլ ու ասուով ծածկուած սեղանատախտակի մը վրայ կռթնցընելով՝ դանակին կոնըկովը ճնշել , գրչին փողին վերի ծայրէն սկսելով , ու նոյն ճնշումը պահելով՝ սահեցընել գրիչը ու դուրս քաշել դանակին տակէն , միանգամայն փողին իր առաջին ունեցած կլորութիւնը տալով :

Եայց երբ շատ պնդութիւն ուզենաս տալ գրիչներուն ; այն ատենը պէտք է վերոյիշեալ սոյն գործողութիւնս կրկնել . միայն թէ այս բանիս մէջ դիտելու է՝ որ առաջին անգամուան գործողութեամբ գրիչներուն առած բարձր գուգախառնութեան աստիճանը բոլորովին դադրի ու անկէց ետքը գործողութիւնը կրկնուի :

Կան դեռ ուրիշ կերպ պատրաստութիւններ ալ , բայց սովորականները ասոնք են : Եղեր են ոմանք , որ բորակային<sup>1</sup> ու ծծմբային<sup>2</sup> թթուութիւններով

1 Գղ . Acide nitrique.  
2 Գղ . Acide sulfurique.

փորձեր ըրեր են . թէ և ասոնք տկար թթուութիւններ են , բայց այսու ամենայնիւ գրչին գոյացութիւնը շատ կը փոխեն , ու անկանոն կերպով կը կարծրացընեն , որով և ճեղքերնին ալ ուղիղ չբացուիր :

Գ . Գրիչները գունատրել , բաժնել ու տրքակ՝ շինել :

Խել մը ատեն է որ սկսեր են զանազան գոյներ տալ գրիչներուն , որոնցմէ սովորականն է դեղինը , կապոյտն ու կանաչը :

Գրչին փողը դեղին գունաւորելու համար՝ պէտք է երկար ատեն քրքումի<sup>2</sup> հեղուկին մէջ թողուլ , ինչուան որ նոյն գոյնին ուղած աստիճանդ առնէ : — Կապոյտ գոյն տալու համար՝ պէտք է մաս մը լեղակի<sup>3</sup> մանրուք չորս մաս ծծմբային թթուութի հետ լուծել ու կտոր մ'ալ փոշի դարձուցած պողլեղ<sup>4</sup> դնել . ասանկ պատրաստելէն ետքը ձգէ գրիչները մէջը՝ ինչուան որ գունաւորուին : — Կանաչ գոյնի համար՝ կապոյտ գունաւորութեան կ'առնուն ու կը թողուն դեղնի բաղադրութեան մէջ , որ էր վերոյիշեալ քրքումի հեղուկը , որով կ'ըլլան կանաչ : Խակ թէ որ ուզենաս գրիչներու դեղնաչորթ<sup>5</sup> գոյն մը տալ , որ հնութեան դաղափար տալուն համար շատ յարգի է , պէտք է զանոնք ջրաքլորային թթութուութի<sup>6</sup> թրջոցի մէջ թողուլ խել մը ժամանակ : Ինչհամար պէս գրիչներուն այն ատեն կը սկսին գոյն տալ , երբոր յղկուած ու մաքրուած ըլլան :

Գրիչները մաքրելէն ու պատրաստելէն ետքը՝ կը սկսին զանոնք ըստ հաստութեանն ու ծանրութեանը և կամ իրենց լաւութեան աստիճանին համեմատ իրարմէ զատել , և ինչուան կը դիտեն թէ որը կենդանոյն ձախ ու որը

1 Գղ . Empaquetage.  
2 Գղ . Safran. ՏՃ . Չափրան :  
3 Գղ . Indigo. ՏՃ . Չիւկի :  
4 Գղ . Alun. ՏՃ . Շաղ :  
5 ՏՃ . Սալիցիլ :  
6 Գղ . Acide hydrochlorique.

աջ թեկն է : Այս ընտրութիւնը ընէ-  
 ւն ետքը՝ Չճական հատ քովէ քով գնե-  
 լով տրցակ մը կը շինեն, որոնց չորս հա-  
 տը 100 հատ գրիչ կը բովանդակէ :  
 Շատ դժուար է այս տրցակները, զո-  
 րոնք գրիչներուն փողին սկիզբը վրանին  
 պլուած լար մը կը բռնէ, իրարու քով  
 կարգաւորեալ կերպով կապել . որով  
 հետեւ պէտք է որ ասոնք քառակուսի  
 ըլլան, որ է ըսել հինգ կարգէ բաղկա-  
 ցեալ, և իւրաքանչիւր կարգն ալ հինգ  
 գրչէ : Այսոր համար Վերմանիա մաս-  
 նաւոր պզտիկ մեքենայ մը հնարած են,

որ դեռ ամէն տեղ տարածուած չէ, և  
 ասով օրուան մէջ 20-24 հազար գրիչ  
 կը կապեն շատ դիւրութեամբ : — Ու-  
 մանք կապելու ատեն լաւ գրիչները  
 դրսի կարգին վրայ կը շարեն ու միջակ  
 լաւերը մէջ տեղուանքը :

Իսկ իրենց տեսակները կը զանազա-  
 նին ըստ գունոց լարերուն որ տրցակնե-  
 րուն վրայ պլուած են, և ըստ գունոց  
 այն թղթերուն, որ չորս տրցակը մէկ  
 տեղ առած, այսինքն հարիւր հատ  
 գրիչը մէկ տեղ կապած, կը միաւորեն :

Զ Ո Ւ Ա Ր Ճ Ա Լ Ի Ք

Ա Ի Ե Լ Ո Ր Դ Ա Պ Ա Շ Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Աթի, Զրոյ, Աստի, Բշէշի, Սոսի, Եւ-  
 րի, Ածիւյ, Մուշի, Արտի, Պատի և Լոյ : Աքիս  
 տեսնողը երազին մէջ անգամ կին ունի՝ կամ պիտի  
 ունենայ : Պաղ ջուր խմողը՝ շատ հարստութիւն  
 պիտի գիտէ . սաք ջուր խմողը՝ պիտի հիւանդանայ .  
 պղտոր ջուր խմողը վիշտ պիտի քաշէ : Ով որ քնոյն  
 մէջ աւազակներէ կը բռնուի, կամ այն է որ ազ-  
 գականներէն մէկը պիտի կորսնցընէ, և կամ իր  
 հարստութեան մէկ մասը : Երազի մէջ ըզեզի կե-  
 րակուր ուտողը առողջութիւն պիտի ունենայ :  
 Իսկ սունկ ուտողը երկար կեանք պիտի ունենայ :  
 Մարդու երգ լսելը մխիթարութիւն կը նշանակէ,  
 ինչպէս երգ լսելը՝ ցաւ : Մարած ամուսն առնողը  
 դիտի մեռնի . վառած անսնողը նենգութեան պի-  
 տի հանդիպի, պիտի խաբուի : Ով որ մազերը կը  
 ինտէ՛ իր բարեկամները պիտի կորսնցընէ : Ը-  
 բաւին թռչելը տեսնողը մահուան վաանգի մէջ  
 պիտի իյնայ : Ով որ երազին մէջ ոսկի պտակ գնէ  
 ըլլալը՝ նշան է թէ պատուոյ պիտի հասնի . ար-  
 իթէ պտակ գնողը առողջութիւն պիտի ունե-  
 այ . կանաչ ճիւղէ պտակ գնողը իշխանութեան  
 պիտի հասնի . մեռնիներու ոսկրներէ պտակ գնողը  
 պիտի մեռնի :

Սե խուշի, Ալոսի, Հեղիւսի, Գերեզմանի,  
 Կուշի, Ծրաքի, Գորքի և Լոյ : Սև խող տեսնողին  
 տունը ասկիտու վրայ պիտի ըլլայ : Երազին մէջ ա-  
 ունները թափողը պիտի մեռնի : Հնգկահաւ առ-  
 ողին ազգասկաններն ու բարեկամները պիտի խեն-  
 յենան : Երազին մէջ ողջ ողջ թափողը երկար  
 ժբաղգութեան պիտի հանդիպի : Գերեզմանի  
 ցցելութեան գացողը երջանիկ ամուսնութիւն  
 պիտի ունենայ : Բակլայ ուտողը կոխ պիտի ընէ  
 գատաստանի պիտի երթայ : Վառած ճրագ  
 տանելը վարձք առնելու նշան է, մարած տես-  
 նելը բանտ երթալու : Գորտ տեսնողը անխոհեմ  
 ործքեր պիտի ընէ . ճերմակ հագած մարդը՝ բաղը,

սև հագածը՝ գժբաղգութիւն : Երազին մէջ աւա-  
 զակուած մարդը՝ ապահով է : Երազին մէջ յի-  
 մարիլը նշան է իշխանէն վարձատրուելու . և խաղի  
 մէջ յաղթելը նշան է բարեկամները կորսնցընե-  
 լու . կաթ ըմպելը՝ նշան է բարեկամութեան .  
 ճերմակ ճագար տեսնելը՝ յաջողութեան, սևը՝  
 գժբաղգութեան . խողի նի ուտելը՝ յաղթութեան .  
 լուսին տեսնելը՝ գործոյ մը ուշանալ կը նշանակէ .  
 դեղ առնուլը կը գուշակէ խեղճութիւն, տալը՝  
 աղէկ նշան է . հայելի տեսնելը մասնութեան  
 նշան է . ընչացք ունենալը ստակին շաանալուսն .  
 ամպ տեսնելը անմիաբանութեան . ճերմակ հաւ-  
 կիթը՝ բաղդի . կոտորածը՝ գժբաղգութեան . սի-  
 բամարդը լաւ զաւակի տէր ըլլալու . արմաւենին՝  
 յաջողութեան ու պատուոյ . թութակը՝ անխո-  
 հեմութեան . մուկը՝ ծածուկ թշնամի ունենալը  
 կը յայտնէ . վարդը՝ երջանկութիւն . ջրոյ մէջ ցատ-  
 քը տեսելը՝ հալածմունք . ապտակ ուտելը՝ երկու-  
 լծակցաց մէջ խաղաղութիւն կը նշանակէ . ծծուճ-  
 քը՝ գեղակուր ըլլալը . մրիկը՝ գալու վտանգը կը  
 յայտնէ . ջուր թակ կամ որ և իցէ երաժշտական  
 գործիքը նշան է խաղաղութեան և սիրոյ լծակցաց  
 մէջ, և այլն :

Այս երազոց գուշակութիւնները հաւատացը-  
 նելու համար ալ կը պատմեն տեսակ տեսակ պատ-  
 մութիւններ երազի վրայ յարմարուցած : Երեկելի  
 է երկու արկագացուց երազը, զորն որ զարմանա-  
 լով կը պատմեն Վաղերիանոս և Կիկերոն : Երկու  
 արկագացիք մէկտեղ ճամբայ ընելով Մեգարա  
 քաղաքը կը հասնին . ասոնցմէ մէկը քաղաքին մէջ  
 բարեկամ ունենալով՝ անոր տունը կ'երթայ . իսկ  
 մէկը պանդոկ կ'իջնայ : Առաջինն որ իր բարեկա-  
 մին տունը գացեր էր, գիշերը երազին մէջ կը տես-  
 նէ որ իրեն ճանապարհորդակից բարեկամը եկեր  
 կ'աղաչէ՝ որ երթայ զինքը ազատէ պանդոկակա-  
 տին ձեռքէն, որովհետև իրեն մահ կը սպառնայ :